

ՎԱՂԱՐԺ Ե. ՊԱՐԹԵՒԱՅՑ ԹԱԳԱԽՈՐԸ

ՆԱԽԱՀԱՅՐ

ՍԱՄՄԻԿՈՆՆԱՆՑ

— — —

պարթեւակամ տարբը հայ ցիդի մէջ. — «Մամ-գում» ամուամ մասին եղած չորս տարբեր ստուգաբանութիւնը. — զալարշ. Պարթեւաց թագաւոր, է մահապետ հայ սպարապետաց. — Պատմառ Մամիկոնեաց բարեկամութեամ՝ Բայրապետաց՝ և գտութեամ՝ արքութեաց հետ. — Վերակամզմումն թատերակամ պատ-մութեամ գահազորուկ Պարթեւաց.

Պարթեւական տարբը, հայ ցեղի մէջ, ամենէն ազդեցիկն եղած է, սկսեալ Գդա-րէն մինչեւ անոր զալթելն ի Յունաստան։ Եւ այս ոչ այն պատճառաւ որ հայ թագա-ւորնեն և հայրապետները պարթեւական արինէն էին, այլ նաեւ, ինչպէս պիտի ջա-նանց ցուցնել սոյն բանախօսութեան մէջ, Հայոց զինուորական ցեղն ալ նոյն ծա-գումէ էր : Այսպէս թէ՛ քաղաքականու-թեան, թէ՛ կրօնքի և թէ՛ պատերազմի մէջ՝ Պարթեւները կ'առաջնորդէին Հայոց : Եւ այս ազգին կը պատկանի, ժառանգութեան իրաւունքով, այն փառքը՝ որ Պարթեւնե-րու անունը կը շրջապատէ։

Այս զաղափարը՝ թէ Ա. Լուսաւորչի և Մամիկոնեանց տոհմը մի և նոյն ծննդա-րանութիւնն ունէին, և թէ աւելի ազնուա-կան էին քան Հայոց վրայ իշխող ընտա-նիքը, ըլլալով հարազատ ներկայացուցիչ արշակոնեաց առաջին ճիւղին, որ սիրած էր երեքման բովանդակ Աստոյ, և ունենա-լով իրենց նախահայր՝ Վաղարշ Ե. թ. (209-216) Պարթեւաց վերջննթեր թագաւորը, յանդուգն պիտի երեւի թերեւս, նոյն իսկ

իրեւ պարզ նեթադրութիւն, բայց բազ-մաթիւ պարագային զայն կը ներկայա-ցնեն հաւանականութիւնն մը, որ թերեւս առաջնորդ ըլլայ, ապազային մէջ, կարե-ւոր յայսնութիւններ ընելու նոր փաստե-րու վրայ կիմնուած։ *

Մամդուն անուան մասին՝ երեց կար-ծիքներ կը ճանչնանց։

Միքայէլ Փորրոզալ փաշաւ առարկու-թիւն մը չունի՝ Մամիկոնեանց ճենական ծագման գրոյցին դէմ։

«Ճենացիք զՄողոլս կոչեն Մումզոն՝ ո-րում նմանի յոյժ Մամիկոն կամ Մամ-զուն»։

Նորագոյն ուսումնասիլրութեան մը մէջ,
ընդհակառակն, նկատելով որ Մամիկո-
նեան՝ Վասակ, Վարդան, և այլն, զուտ
իրանեան անուններ են և ճենականի ոչ
մէկ հետք չկայ, կ'ընդունուի Մամիկոնեանց
«իրանեան» ծագումը . լեզուարանական
վերլուծումը յիրաւի աւանդութեան թշնա-
մի կը հանդիսանայ։

Քիչ յետոյ լոյս տեսաւ. «Բանասէք» հանդէսին մէջ Մ. Յ. Անահիկեանի մէկ յօդուածը Մամիկոնեանց ծագման վրայ ։

«Եսթերի զրքին Ա. Գլուկին 14 և 16 համարներուն մէջ Մըմուկան անունը կը գտնենք՝ որ յայտնապէս մեր ազգային պատմութեան Մամիկոնն է։

Այս անձը . . . մին է եօթ իմաստուն իշխաններէն, որոնք Պարսից և Մարաց թագաւորին առջեւը կը կենային և երկրին սովորութեանց և օրէնքներուն հմուտ էին։ Երբ Ահասուերու (Քսերսէս)՝ վաշթի թագուհին իր անհլու վարմունքին համար պատճելու մասին խորհուրդ կը հարցնէ՝ Մըմուկանն է որ կը պատախանէ։

Առնոց վերայ կարելի է չորրորդ ստու-
գարանութիւն մ'աւելցնել։

3. Բանասէք, 1904, (Յուլ. Օթ. Թիւ 7-8)։

4. Աստակէս, ըստ Աստուածաշնէի հայ թարգմանու-
թեան։

5. Ասրին, ըստ Հոյ թարգմանութեան։

1. Հմեն. իր ուսումնասիրութիւնը Երէկէ գրա՞ւ և Երէկէ վարապետի վաս Վարդանայ և Հայոց պա-
տերազմի և քննադատութիւնը Մէքայէլ Փաշաւի Փար-
թուալը Վենեարիկ, 1908։

2. «Բիւզանդի Մամիկոնեանները» Վենեարիկ 1904։

Հնդիկներու մէջ Մանգու մարդասապան վիթսարի զեւ մ'է : Այսպէս քարմուրեան զրյացներու մէջ, — որոնց գաղղիական թարգմանութիւնը կը ճանչնանգ, — կ'ըստի. « Բամբիշնը և գոմէշը Մանգու էին, իշխանուհին՝ էզ Մանգու, և գոմէշը՝ արու Մանգու, որ, մարդիկներ ուտելու համար, ծառեր էին ». այս առթիւ կը ծանուցուի՝ թէ Մանգու է « démon gigantesque, les Rakchassas de l'Inde ».

Արդ ինչ կար աւելի բնական քան թէ՝ պատերազմական ցեղ մը, որուն արուեստն ու ժառանգութիւնն՝ էր մարդիկ չարքել, արհաւերցի այդ ոգիներէն սերած համարէր ինքզին՝ կամ անոնց անուամբ ուզէր յորջորջուիլ :

Ցեսաննը թէ Մանգոնեանց « իրանեան » կար, աւելի անձուկ, « պարսկական » ծագումը, (ինչպէս կը սահմանափակէ Անանիկեան) ինչ պատճառներու վրայ հիմնեալ է : Կ'անցնինը արդ ցուցնելու թէ Պարթիւ էին անոնք՝ և սերունդ Վաղարշ Ե.ի « արքայից արքային » :

*

Երբ Արտաշիր Սասանեան յաղթեց Արտաւան Գ.ի, որ էր Վաղարշ Ե. թագաւորի որդին, ասոր գերջաստանը փախաւ Հայաստան : Այս կէտը անտարակուսելի կ'ըսնեն օտար պատմիչներ :

Չոնարաս կ'ըսէ. « Վերջին (արքայ Պարթեաց) եղեւ Արտաւան, զոր պարտէր այս Արտաշիր երեցումը պատերազմօց : Ապա զիմեալ ի Հայս՝ ի պարտութիւն մասնէր ի Հայոց, ի Մարացն և որդուցն Արտաւանոյ՝ » :

Դիոն կասափոս. « Այս Արտաշիր Պարսիկ՝ յորժամ յաղթեաց Պարթեաց երկութումը պատերազմօց, և սպան զթագաւոր նոցա զԱրտաւան . . . ի Հայս յարձակէր, ուստի մերժեալ ի բնակչաց անտի, և ի Մարաց և յորդոց Արտաւանյ որ գաղնաւորք էին նոցա, զարձաւ ի փախուստ » :

Աստի յայտնապէս կը հետեւի թէ Արտաւանի գերդաստանը՝ իր ապաւէնը Հայաստանի մէջ փնտուած էր :

Պէտք է զիտել նաեւ որ Խոսրով էր եղրայր Արտաւան Գ.ի, վասն զի

1. — Պրոկոպիոս մեզ կ'իմացնէ՛ թէ նա որդին էր Պարթեաց Վաղարշ թագաւորին, որ էր հայր Արտաւանայ :

« Աղեցանդր, որդի Մամեայ, թագաւոր եկաց Հառվայեցւոց : Եւ յայնժամ մի ուն թագաւորազն Պարթեաց՝ զեղրայր իւր Աղջակ կարգէր արցայ Հայոց » :

Տաշեան, ձեռագրական պական մ'ենթագրելով, այդ խօսքը մեծն վաղարշակայ վրայ կը հասկնայ, բայց ժամանակագրական հակառակ փաստ մը տրուած է մեզ Պրոկոպիոսն. « Աղեցանդրի » Մամեայ որդուն ժամանակ : Հ. Գաթրճեան, Հ. Սարգսեան Խոսրով Մեծի վրայ կ'առնուն այդ խօսքը. Աղջակ անունը, ի հարկէ, այսաեղ հասարակաց տիտղոսն է Պարթեացաւորազանց :

Ուրիշ եղելսութիւն մը՝ դեռ աւելի կը հաստատէ՝ թէ Մեծն խոսրով Արտաւան Գ.ի եղրայրն էր :

2. — Հայոց Պատմութեան մէջ՝ Մեծն Խոսրով միշտ կը նկատուի Վաղարշ անուամբ թագաւորի մը որդին. այս Վաղարշը Հայոց թագաւոր չէր կընար ըլլալ. Վասն զի օտար պատմիչներէ ծանօթ է արդէն՝ թէ Խոսրովին առաջ, կարակալլայի ժամանակ, Հայաստանի վրայ կ'իշխէր Սամարուկ, որուն յաջորդեց Տրդաս թ, և ասոր՝ Խոսրով Մեծն : Արդ ինչպէս հայ աւանդութիւնը մեկնել կարելի է, եթէ չենթագրենը թէ Մեծն խոսրով էր որդի Պարթեաց Վաղարշ Ե. (209–216) թագաւորին, որուն որդին էր և Արտաւան Գ.:

3. — Յունարէն Ազաթանգեղոսը՝ յայտնապէս և երկիցս զխոսրով կը կոչէ եղրայր Արտաւանայ :

Աա կէտը , թէ Խոսրով Ա. իր հղբայր եւրէն սպաննուցցաւ , արդէն ապացուցուած է Գուրչշմիդէ , Գելցերէ :

Այսպէս Եղիշէ Կ'ըսէ .

« Խախնին մեր Տրդատիոս յիշելով զառաջին սէրն ձեր , որ ի տղայութեան փախոցեալ ի հարապան (իւր հայրը սպաննող) մարդախովոսոյ հօրեղբարց իւրոց ապրեալ մնաւ յերկիրդ Յունաց¹ : »

Ազաթանգեղու Կ'ըսէ .

« Առնոյր (Անակ) զթագաւորն մեկուսի , նա և եղբայր իւր հարազատ՝ իրուու ի պատճառու ինչ զքսանաց , իրուու ինորհնուրդ ինչ խորհելոյ ընդ նմա . և զսուսերն պողպատիկս թերտրամեար ունեին , յանկարծ յեղակարծութիւն ժամանակի զին վերացուցեալ զթագաւորն զիաթաւաւ յերկիր Կործանէին² : » :

Թէս սպաննողները երկու հոգի էին ոչ մրայն յայտ է անկից որ Անակայ հնա կը յիշուի « նաեւ եղբայր իւր հարազատ » , այլ վասն զի բայերը կը շարունակն միշտ յետոյ յոգնակի դէմքով գործածուիլ :

Դիտելի է դարձեալ

1. - Հայ աւանդութիւնը Պարթեւաստանին փախած կը զնէ զխոսրով սպաննողները , և յիրաւի օտար պատմիչներ նոյնը Կ'ըսէն Արտաւանի տոհմին համար :

2. - Եղբայրասպանութեան իրական պատճառը ի յայտ կու գայ : Արտաւանի տոհմը , - իր գահը ձեռք բերելու ամէն յոյս կորսնցնելով , և միանգամայն ծանր զգալով իրեն գոռողութեանը՝ արշակունի երկրորդական ճիւղի մը՝ Հայոց թագաւորներուն՝ ստորակարգեալ մայ , և միանգամայն հրապարաւած Արտաշիրի քաղաքականութիւնն՝ - որ պէտք էլ ամէն միշոց ձեռք առնուլ երկու պարթեւ թագաւորական ընտանիքները իրարու հնա զիժուտեցնելու համար , Արտաւանի ընտանեաց՝ երկրորդ գահը՝ Հայաստանը՝ խոստանալով , - Արտաւանի տոհմը ուրեմն , յետ հասարակաց թշնամունը երկիւղէն ազա-

տելու՝ փորձած է գոնէ արշակունի երկրորդական զահը ձեռք բերել Հայոց վրայ իշխնելով : Բաց աստի կարելի չէ խոսրովի կենաց դէմ եղած զաւադրութեան՝ լուրջ և զրոյցի կերպարանքէն հեռի զանուող պատճառ մը գտնել :

Ահա թէ ինչպէս անհրաժեշտ կերպով իրարու հետ կը հանգուցուին հայ և օտար աւանդութիւննը , խոսրովի զաւածանները նոյնացնելով պարթեւ զաղթականներուն հետ :

Քայլ առ քայլ յառաջելով՝ թերեւու կարելի ըլլայ անոնց անուններն անզամ և իրենց Հայաստանի մէջ թողած տոհմերը զիտնալ Հանրածանօթ է զիտնոց թէ , ըստ Գութշմիդի , որուն կարծիքը Կ'ընդունի և Գելցեր , Ս. Գրիգոր՝ Տարօնոյ քրմապետի որդին էր և թէ այդ քրմապետը , եղբայր Խոսրովի , իր սպանողն եղաւ . իր այս զագափարին շարժադիրն այն է թէ թագաւորի եղբայրը քրմապետ էր ծննդեան իրաւամբ (հմմտ . Մատան) և Տարօն , Հայաստանի կրօնական կերպոնը , Ս. Լուսաւորչի ընտանեկան կալուածը կը համարուէր . իսկ թէ այդ քրմապետը Անակ կը կոչուէր կամ ոչ , դա երկրորդական ինողիր է , կարեւորագոյնը՝ գործն ըլլալով և ոչ անոնը :

Բայց Խոսրովին մինչեւ Ս. Լուսաւորչի երեւումը ժամանակի ընդարձակ շրջան մը կայ , կազմուած Տրդատ թ.ի թագաւորութենէն , և Տրդատ Գ.ի գահակալութեան առաջին տարիներէն . ուստի նաեւ Արտաւանայ որդուց Հայաստան զաղթելէն մինչեւ Ս. Լուսաւորչի երեւումը կրօնային շատ դէպքեր և փոփոխութիւններ պատահած ըլլալ անոնց ընտանեկան պատմութեան մէջ :

Այս անուղղակի դիտողութիւնն յետոյ անցնինք բուն խնդրոյն , հետեւելով իրուութեանց ընթացքին : Արտաւանայ եղբայրներուն անունը գտնելու համար՝ հարկ է դիմել Հայոց պատմութեան . Թագավահանջի դերը , զոր հանգամանքները ընծա-

յած էին իրենց, առաջնորդող թելը պէտք
է ըլլայ:

Պատամութիւնը երկու անձնաւորութիւն
կը ներկայացնէ այդ նկարագրին համա-
պատասխանող . Անակ, որ յանուանէ կը
յիշատակուի իրբեւ Խոսրովի սպանող, և
Արտազագ, որ ըստ Տրեբելլիսո Պոլլիոնի
(«Վաղերիսանոս հայր և որդի» էջ 525) հա-
լածեց Հայաստանէն իր օրինաւոր թագա-
տորը՝ Տրդատ Գ.թ., և առանձին կուսակ-
ցութեան մը զլուկն էր. — ինքն եւս, ըստ
Գութիւնի, ըլլալով սպանող Խոսրովայ:

Հայաստանը, Գ դարուն, երկու մասի
բաժնուած էր. ազգին մի մասը՝ Հռով-
մայեցւոց կը հակէր, միւսը՝ Պարսից. ա-
ռաջիններուն ընտրելին էր Տրդատ Գ, երկ-
րորդներունը՝ Արտազագ: Ի հարկէ այս
վերջինը պէտք էր արքայական ցեղէ ըլ-
լալ, և իր իրաւոնքներն ունենալ՝ ազգին
մեծամասնութիւնը իրեն կողմնակից ունե-
նալու համար: Ազգի մը մէջ, որ այնքան
վրէժնոնդիր էր տիտղոսներու ժառանգակա-
նութեանը, Արտազագի յաջողութիւնները
անմենին պիտի ման, եթէ ի ծնէ բարձր
բարձրի մը սահմանուած ըլլալը: Առիթն
է քննելու թէ Արտաւան Դ.ի. այն որդի-
ները, որ Հայաստան փախան, յանուա-
նէ յիշատակուած չե՞ն պատմութեան մէջ,
մին իրբեւ Անակ, նահապետ Հայոց հայ-
րապետական տոհմին, միւսը՝ իրբեւ Ար-
տազագ, նահապետ Մամիկոնեանց տոհ-
մին, հետեւարար այս երկու ընտանիքներն
եւս Վաղարշ Ե.էն չե՞ն սերիր:

Ա. Լուսաւորչի տոհմին խնդիրը այն-
քան գտնուարութեանց ենթակայ չէ, կա-
տարելապէս համաձայն ըլլալով ազգային
աւանդութեանց, երբ ասոնց լուսարանուին
օտար պատմիչներու վկայութեամբ : Եթէ
Ա. Լուսաւորիչ Խոսրովայ սպաննողներէն
սերած է, և ասոնց Հայոց թագաւորին եղ-
րայրները պէտք են եղած ըլլալ, և Պարթե-
ւաց թագաւորի՝ (Վաղարշ Ե.ի)՝ որդիները,
որովհետեւ Խոսրով ալ ասոր որդին էր,
անհոտոր պատճառարանութեամբ կը հե-
տեւի թէ Ա. Լուսաւորչի առհմը սերած
արշակունեաց այն առաջին ճիւղէն՝ որ

պարթեւաց վրայ տիրեց : Մամիկոնեանց
պարթեւական ծագումը կարող չէ նոյն-
պէս ներկայացուիլ իրբեւ ուղղակի հե-
տեւութիւն պատմական ծանօթ եղելու-
թեանց, բայց զրեթէ բոլոր պարագայները
ինպատ են այդպիսի ենթադրութեան մը:

* *

Պէտք է դիտել Մամիկոնեանց նահա-
պետի զաղթականութեան մասին ընծա-
յուած մանրամասնութիւնը :

1. — Նա Հայաստան կ'ապաւինի Ար-
տաշիրի ժամանակ: Արդ, «իրանեան» ար-
քայական տոհմ մը ի՞նչ պատճառ ունիէր
զաղթականութեան, եթէ զայն չտիսնենց՝
նոյն իսկ Արտաշրի յարուցած խոռվու-
թեան մէջ:

2. — Աւանդութիւնն ինքնին մեզ կի-
մացնէ թէ Մամիկոնեանց նախնիքները ար-
բունականներ էին ամենամեծ թագաւորու-
թեան մը. և թէ հոն յարուցուած խոռվու-
թեանց պատճառաւ փախան:

Ի՞նչ մեծ արցունիք կարող ենց ենթա-
զրել Արտաշրի ժամանակ, — քանի որ չի-
նականը առասպել է, — Պարթեւականէն
զատ:

3. — Մամիկոնեանց ամրող պատմու-
թիւնը՝ լուսաւորչայ ցեղին հետ այնպիսի
կապ մ'ունի, որ առանց մեր ենթադրած
ցեղարանութեան՝ ան՝ խորհրդաւոր գաղ-
տնիք մը կը մայ:

Մամիկոնեանց միշտ Հայոց հայրապետ-
ներու կուսակցութեան նպաստած են՝ ի-
րենց զինուորական ոյժն և ազգեցութիւնն
ի գործ զնելով:

Երբ Հայոց կաթողիկոս մը կ'ամուսնա-
նայ՝ իր հարսը միշտ կամ արքունիքին է, կամ Մամիկոնեանց ցեղին:

4. — Թէ՛ Մամիկոնեանց և թէ՛ Ա. Լու-
սաւորչայ տոհմը՝ իրենց ժառանգութիւն
ունէին՝ Ցարոնոյ գաւառը: Ի՞նչպէս կա-
րելի է այս նորօրինակ երեւոյթը մեկնել,
եթէ մի և նոյն ցեղէ չենթադրենց զանոնց:

5. — Հայ ազգի մէջ բոլոր ցեղական ա-
նունները ունի վերջաւորութիւնը կը կրեն,
միայն բնաւեհները եան, և կամ այն փո-
րիկ և աննշան ցեղերը՝ որ բնաւեհիք

համարժէք էին և պատմութեան մէջ ըիշ գեր ունին (Արեղեան, Գարեղեան, Ալբուանանտեան):

Արդ ինչ պատճառաւ Մամիկոնեան անուանաձեւը : Անշուշտ այն պատճառաւ՝ որ իրենց բռն ցեղը արշակունի էր, բայց այդ տիտղոսը թագաւորին յատկացուած ըլլալով, — զիտուի որ՝ մեր հայրապետներն ալ երրժէ արշակունի չեն կոչուած, այլ պարբե կամ պարաւոնի, — Մամիկոնեանք՝ զանազանուելու համար, իրենց ընտանիկան, իրենց մերձաւորագոյն նախաօր՝ Մամիկոնի անունով կը կոչուէին:

6. — Մամիկոնեանը Տրդատայ ժամանակ Հայաստան չմտան¹, քանի որ առաջն Մամիկոնեանը Արտազարդ ոչ միայն Տրդատէն յառաջ է, այլ նաև սպարապետ տիտղոսը կը կրէ. հետեւարար Մամիկոնեանը Հայաստան պէտք են եկած ըլլալ անդի կանուխ, ինչ որ կը պահանջուէր մեր ենթադրութեան ճշդութիւնը ապահովելու համար:

7. — Դիտուի թէ ոչ միայն Մամիկոնեան տնիմը միշտ կապ ունեցած է Լուսաւորչայ տուիմին հետ, այլ այս երկու նախարարութեանց նախահայրերը ո՞րքան նախութիւն ունին իրարու հետ :

Մամգոն, Անակի պէս, Արտաշրի ժամանակակից է, և անոր բարեկամ, երկուըն ալ իր խորհրդով՝ կամ օգնութեամբ Հայաստան կու զան բայց նմանութիւնն հոս չաւարտիր: Տրդատ սպաննել կ'ուզէ նախարար մը. պաշտօն կը խոստանայ անոր՝ որ այս զործը յանձն առնէ. Մամգոն բարեկամ կը ձեւանայ Սլկոնեաց նահապետին, անոր հետ որսի կ'երթայ և զայն կը սպաննէ: Արդ ասիկա՞ ճիշդ խորովու սպանման պարապայները կը յիշեցնէ. բայց որովհետեւ Մամիկոնեանը անզամ մը Ճենաստանէն եկած լսուեցան, — թէ այս զրոյցին շարժապիթն ի՞նչ է, յետոյ պիտի տեսնենք, — պէտք էր նաև միւս հանգամանցներն ալ տարբեր ձեւի մը վերածել:

8. — Դիտուի որ Տարօնի մէջ եղած բոլոր մեծանները պարթեւական են. արշակունի թագաւորները, — գոնէ խոսրովէն, Տրդատէն սկսեալ, — իրենց պաշտամունցները կը կատարեն Տարօնի մէջ, և եօթն անզամ այցելութեան կ'երթան: Ինչո՞ւ Տարօնի այս կրօնական գերակշռութիւնը, եթէ նա արշակունի գաղթականութեան մը՝ նախկին բնակավայրը եղած չէ:

9. — Արտաւանի գերդաստանը, որուն Հայաստան երթալլ հաստատապէս զիտենք օտար պատմիչներէ, բնականարար իրենց համար գաւառ և բնակարան պիտի ստանային: Արդ Այրարատէն յետոյ՝ Տարօն կը համարուէր մեծագոյն և կարեւորագոյն նահանգը, և գտենք իսկ խորենացին որ երր Վաղարշակ հեռացնել կ'ուզէր արցունիքն իր որդիները, զանոնց կը զրկէր Հաշտենից գաւառ, — սահմանակից Տարօնի, — և անշուշտ իրենց պատուաւոր պաշտօնը պիտի ստանային. արդ Մամիկոնեանց թէ՛ բնակավայրը, թէ՛ պաշտօնը կը համապատասխաննեն ճշդիւ անոնց՝ զոր խոսրով պէտք էր տուած ըլլալ՝ Արտաւանայ որդիներուն:

10. — Վերջապէս օտարազգի հեղինակներու վկայութիւնը միզ կը ստիպէ Մամիկոնեանց պարթեւական ծագումը հաստատելու:

Ըստ Տրերեղդիս Պողոսինին՝ Տրդատայ Գ.ի յաջորդեց Արտասազ մը, որ հակառակ կուսակցութեան մը գլուխն էր, և Պարսից կողմը կը հակէր:

Ո՞վ էր այս Արտասազդ:

Այդ դարուն՝ մէկ Արտասազդ կը ճանչնանց, զոր խորենացի Մահակունի կը կոչէ, իսկ Բուզանդ և Ազաթանգեղոսու՝ Մամիկոնեան, ըստ Գութշմիդի՝ այդ Արտասազդն է որ զիտուով սպաննեց, ըստ Ազաթանգեղոսի՝ նա է ընդհակառակն, որ զՏրդատ ազատեց, Մենց Գութշմիդի և Հ. Ալիշանի կարծիքը աւելի հաւանական կը համարէնք բան Ազաթանգեղոսինը, որովհետեւ օտար պատմչաց միաձայնութիւնը ոչ միայն թշնամի կը համարի զԱրտաւազդ Տիգրան Գ.ի, այլ և անոր գահը

1. Հմատ. « Բուզ. Մամ. »:

գրաւած, և անոր նամակներն անգամ աւանդած է (Տի՛ս Տաշ. Ար.): Մամիկոննեանց, վերջին դարերու մէջ, այնցան արշակամլի և տիրասէրի համբաւ ունէին, որ անտեղի կը թուէր իրեց նահապետին վրայ՝ թագապահանջի արատ զնել, և այն պատճառաւ անշուշտ պատմութիւնը կերպարանափոխուեր է ճիշդ հակառակ դեր մը տալով Արտաւազդի:

Երրորդ մէկնութիւն մ'ալ վերջապէս:

Ձենոր Գլակ, որ առասպելապատում մըն է, անտարակուսելի կերպով, բայց որ կրնար ժողովրդական աւանդութիւններ՝ իրեն հիմ ունեցած ըլլալ, Մամիկոննեանց և Լուսաւորչի համացեղ ըլլալուն նոր փաստ մը կ'ընծայէ նաև Լուսաւորչի ցեղ՝ ձենաստանի հետ յարնչութեան մէջ դնելով. նա կ'ըսէ.

« Իսկ միւս եղայրն նորա, որ կոչէր Առուբէն, մանկաբարձն փախուցին ի զուռն Պարսից, և անդ սնաւ առ հօրաբեռն իւրում, որ էր կին թագաւորին Զուանշրի Հեփթաղի : Որ իրեւ զարգացաւ, զնաց յերկիրն ձենաց յետ մահուն խոսրովուհեայ » : (Էջ 21): Մամիկոննեանց փախուստին հակոսնեան :

Հոս պէտք ենց դիսել տալ Զոսիմոսի սա խօսքը՝ թէ Առուբէն պարզ յասուկ անուն մը չէ, այլ սպարապետի պաշտօնը կրողը՝ այսպէս կը կոչուէր Պարթեւաց մէջ .

« Ծոսրինչ, ձօչի՞չ ծէ տօտո ուրծ Պերսու ծնօմա » :

Ամիանոս Մարկելինոս (Ա. 24). « Surena post regem apud Persas promeritae dignitatis » և կամ այլուր « advenit Surena potestatis secundae post regem » (Ա. 30):

Զարմանալի է որ Պարսից տիրապետութեան ժամանակ աւ, Յունաց դէմ տրուած պատերազմերուն մէջ, Պարթեւ իշխաններ են երբեմ սպարապետ, և ճիշդ Մամիկոննեանց պէս, թագաւորէն յետոյ, ամենէն կարեւոր զիրքը ունին, բայց Մարկելինի:

Առդ եթէ երբեմ մեր լեզուին մէջ կա-

բող էր Առուբէնը « սպարապետութեան ցեղ զին պատկանող » իմաստը ունենալ՝ վերոյիշեալ տեղույն մէջ զեր աւելի որոշ կերպով Մամիկոննեանց յիշատակութիւն մը կը համարինք, և ինչ որ հետաքրքրական է, իրեւ Անակայ եղայրը յիշատակուած :

Ձենոր Գլակին խօսքէն, առնազն, կառող ենք, սա եղակացութիւնը հանել . « Հայ ժողովուրդը՝ Արշակունիները ձենական արքունիաց հետ աղերսի մէջ կը դնէր », բայց այսմ Մամիկոննեանց ալ արշակունի ըլլալով հանդերձ, կրնային ձենաց վրայ զրոյցներ ունենալ՝ և անոնց մէջ իրենց նախնիքը փնտուել :

Աչա կը լուսարանով թէ ինչո՞ւ Մամիկոննեանց և Լուսաւորչի նախահայրերուն պատմութիւնը այնքան կը նմանի՝ թէ ժամանակագրական, և թէ վիպասանական հանգամանցներով :

Թէ ինչո՞ւ Մամիկոննեանց ճենական ծագում ստացան՝ զժուարին չէ մեկնել :

Երբ հայ-արշակունից յաղթեցին պարթեւ-արշակունիաց, զանոնց գոհացնել ուղեցին, տալով ամենէն մեծ պաշտօններէն մին՝ ինչպիսի էր սպարապետութիւնը : Բայց անոնց փառասիրութիւնը միշտ վրանգ մ'էր իրենց համար՝ ցանի որ այնքան փառահեղ ծագման մ'աւանդութիւնն ունէին: Ինչպէս կարող էին զայն Ծննդել :

Հայաստան նախ քան զայատանի (Ա. Ղազար, 1904) ծանօթութեանց մէջ (Ճնթ. 251) Մար-Արքասի մասին եղած աւանդութիւնը շատ հաւանական նկատած ենց :

Քանի որ հայ արքունիքը լի էր ասորի քարտուզարներով, անոնցմէ մէկը կրնար թագաւորէն յանձնարարութիւն առած ըլլալ պատմութիւն մը զրելու, զոր յետոյ հայ զիրն հետ Միջազգետքի մէջ գտան մեր թարգմանիչներ :

Առդ շատ հաւանական է որ կեզծող ասորի մը զործիք եղաւ հայ թագաւորի մը դիտումներուն, և զրեց Մամիկոննեանց կեղծ պատմութիւն մը, ուր ձեռնական ծագումով անոնց պարթեւական անցեալը մոռցնել կու տար: Այսպիսի զրութիւն մը, որ կը-նայ Ձենոր Գլակի նախարանագիրն ընդու-

նուիլ, հրապուրիչ նկարագրութիւններով, որոց արձագանքն է խորենացի, կրնար անծանօթի հմայցը տալ Մամիկոնեաններուն և անոնց աւանդութիւնը՝ կիսովին փոխել : Եւ յիրաւի, եթէ այսպիսի բան մը չընդունինք, ինչպէս մեկնելու է Ձեռնոր Գլակի սա վկայութիւնը. «Եթէ ստուգիւ զիտել կամիս զայսովիկ ... ընթերցիր զթագաւորութիւն Հեփթաղինեկայ՝ հելենացի զրով, և կամ զթագաւորութիւնն Շենաց, զոր գտանես յիշանա քաղաքի առ Բարդոյ պատմագրի » : (Էջ 22) :

Պէտք է զիտել՝ թէ այդպիսի զիրք մը բնչ զիւրաւ ընդունելութիւն պիտի գոնէը Մամիկոնեաններէն :

Ամէն հայ ցեղ անխասան և անկախ մնալու համար, տարբեր ազգէ մը սերած կը դնէր ինքովինք: Մամիկոնեաննը եւս պէտք էին իրենց առանձին ցեղարանութեամբը պարծենալ: Առոր ձենաց թարգայն, հեռաւոր և երկնային թագաւորութեան իշխանը, ո՛ զիտէ ինչպիսի առասպելական աստուածացան արժանացած էր, և հայ ցեղ մը թերեւս աելի հպարտանար՝ անոնցմէ ծագած զնիւով ինքովինք, բայն Պարթիւներէն զորս լաւ կը ճանչնային, որոց հետ կ'ապրէին, և որոնց զարեր վերջ միայն պիտի ստանային նոյնչափ խորհրդաւորութիւն պատմութեան ապագայ ընթերցողներուն մտցին մէջ:

Դիտենց զարձեալ թէ Պարթեւները բընիկ չէին, և թէ Պարքեա, Մկիւթացւոց լեզուով, հարածական (պարտեալ կը նշանակէր):

Ի՞նչ պէտք է հասկնալ Մկիւթացի անուամբ: Հիներուն բով՝ այս որոշ չէ: կարող չէին անոնք ձեռնաստանի շրջակայցը ընակող բարանցիներէն ըլլալ, որոց մէջ Մընքուն անուամբ ցեղ եւս կայ (Տես Փորթուգալ փաշա, Քննազատութիւն Եղիշէի, Վենետիկ), և անկից եկած Պարթեւաստան: Բայ այսմ՝ Մամիկոնեան գաղթականութեան զրոյշին մէջ երկու զաղթականութիւնը շփոթուած են իրարուս հետ, և հակառակ ժամանակի մեծ անջրաբետին, իրարուս հետ միացած, մօտ թերուած, կարկա-

տուած, այն է 1 Պարթեւաց փախուստն՝ Ճենաստանէն՝ Պարթեւաստան, 2 Պարթեւաց փախուստն՝ Պարթեւաստանէն ի Հայաստան:

Համ հաւանական է թէ Պարթեւ «արքայից արքայներն» ալ յանձն չէին առնոր՝ զիրենց փախուստական Մկիւթացիներ նկատել և աւելի կ'ընտրէին՝ մերձակայ Ճենաց մեծ աշխարհի արքունիքէն փախած ըլլալ:

Ցուզանդ՝ որ հասարակաց աղիւրն եղած է յետազայ պատմիչներուն, այս կէտին մէջ, — հաւատացած է ճենական զրոյշին, իր զիւցազներն ալ իր համոզութն ունին: Բայց իրապէս Մամիկոնեան ցեղէն ընացին եղած էր բոլորովին պարթեւական աւանդութիւնը:

Զենց կարծեր: Գործնական պատմութիւնը, որ գրուածէն աւելի հեղինակաւոր է, զոնէ այսպէս կը համոզէ զմեզ:

Ամէն անգամ երր թագաւոր մը կը պակսի Հայաստանէն՝ Մամիկոնեան մ'է որ Հայաստանի կը տիրապետէ: Մանուէլ Մամիկոնեան իրօք թագաւոր մ'է. Վարազդատայ զանակոծումը աւելին ալ կը բացատրէ. արքունիքը և սպարապետը՝ կը կասկածէին իրարու վրայ: Թէ և Մամիկոնեանը, քրիստոնեայ դարձած ըլլալով, Յունաց կողմէ են, բայց հայ արշակունիք կը կասկածէին միշտ՝ որ իրենց նախնեաց աւանդութեամբ պարսկի կուսակցութեան չմիտին. միշտ ներկայ են առջեւնիս, տարբեր անուններու տակ, դ զարու երկու նախնանձորները. Տրդագ գ, զոռմէսաէր, և Արտաւազդ, պարսկասէր: Պապ, հռոմէական զօրքերով Հայաստան կու զայ. ամէն բովէ Մուշեղի զրօշակին կը նայի՝ դրդալով որ մի գուցէ Պարսից կողմ անցած ըլլայ. ի վերջոյ իւր աւանդական երկիւղները այնքան կը զօրանան, որ նա Քաջակորովն Մուշեղը սպաննել կու տայ: Մ'եր պատմիչները, գէպքերը փոքրկացուցած են, արքունական բամբառանքներ զնելով հոն՝ ուր զիւնազիտական մեծ պատճառներ կային: Հարկ չէ բսէլ՝ թէ Հայ-Արշակունեաց անկումէն յետոյ՝ ա-

ռաջին դերը անցաւ Մամիկոնեանց, որոնց սիրելագոյն ներկայացուցիչը Վարդա՞ն պարթիւական վարդանէս անունը կը կրէ (որ մեր մէջ երկու ձեւի ճիւղառուած է վարդան և վլրանէս, որ ազգակից են իրարու այնչափ, որչափ Մամիկոնեանց՝ և լուսաւորչայ տոհմը): Ա. Ասակայ մահուանէն, կամ աւելի ճշգթ, Արտաշէս Զ.ի գահընկցութենէն վերջ՝ Մամիկոնեանց յայտնապէս սկանան արշակունիք ճանչուիլ, և անշուշու մէկ խնամութիւնը չէր միայն ատոր պատճառ:

Եթէ մեր նկատած հաւանականութիւնը չեն պատրեր զմեզ, Հայ աւանդութեան մէջ սրօղուած է ամենէն վեհ ողբերգութիւններէն մին:

Այլ եւս բաղդախնդիր մը չէ որ աշխարհներ կը կորէ Հայոց թագաւոր մը սպաննելու համար: Այլ Ասիոյ վրայ միահեծան իշխող թագաւորներու եղապըներ, որդիքներ որոնք պասսան կը գտնեն իրենց կրտսերագոյն եղրօր մօտ: Ցանցանք մ'է իրենց համար իրենց հպատակ իշխանին տակ ապրիլ, տանցանք մ'է միանգամայն՝ իրենց բարերարն և հիւրընկալին դէմ դաւաճնանելու մտածութիւնը: Գոռոզութիւնը կը յաղթէ երախտազիտութեան: Հայոց թագաւորը կը սպաննեն: Վայրկեան մը գահու վրայ կը բարձրանան Պարսիկ կուսակցութեան շնորհիւ, կը յաղթահարուին Հռոմէական բանակին մերձենալու ժամանակ: Քիմստոնէսութիւնը յարաբերութիւնները կը փոխէ. արշակոնեաց առաջն և երկրորդ ճիւղերը կը հաշտուին. թագաւորութիւնը կը մնայ հայ արշակունեաց, եկեղեցին և բանակը պարթեւ արշակունեաց. Նախկին ատելութիւնը և աւանդական մրցութիւնները կը վերսկսին, երբ ցըմսանէական նախկին ողեւորութիւնը կը շիշանի: Պարթեւ Արշակոնեաց երկու ճիւղաւորութիւնը, եկեղեցականներն և սպարապետները, միշտ իրարու դաշնակից կը մնան, յաջող ինքնապաշտպանութիւն մը գործածելով արցունեաց դէմ:

Հ. Կ. Տ. Սաւասաւ

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՓԱԼԱՏՈՒ ԲՈՒԶԱՎԱՐԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

(Նախընթ. տես էջ 311)

79. Էջ 94. տող 37. Զի փիլիսոփայական արտեսատիւն ինոյր արկաներ ... — Աւզդ. հարկաներ. ուսմէ. բերնին գալ, բերնին զարնել:

80. Էջ 94. տող 39. Եւ զհաւասու ... հաստատէր... կարելի է ասել «հաւաստէր»:

81. Էջ 96. տող 4. Ապա ի մի վայր եղեալ՝ ... զի մի՛ զնա բռնազատ ...: — Աւզդ. թերեւս նմա: Աւելորդ իմ թուի «զնա» և ուղիղ զայ իմաստն «զի մի՛ բռնալատ», և այլն... Ապայն ինձ թուի որ մի՛ բան պակասում է բոլոր իմաստը լրացնելու համար:

82. Էջ 96. տող 16. Ապա իրըեւ սահմանեցաւ ... ուստի՝ կարծիցես բանիցն ...: — Աւզդ. կարծիցեն: Եւսերիոս հրաւերն ընդունելէն զինի, իւր բոլոր կերի հետ կ'ընկամի հոգսի և մտածութեան մէջ թէ ինչ պատասխան կրնան պատրաստել հակառակորդի դէմ:

83. Էջ 96. տող 20. Ապա հասաւատեցաւ այս բան ...: Զի նա, ասէ, կարող է բանի զօրութեան. նա մեծ է, ասեն, ի նմա շնորհը խափանել զնենգութիւն... — Այլ պարբերութիւնը ինձ խառնակ թուի, և պակասաւոր. «նա» աւելորդ կրկնուած է. այնուհանդերձ փորձելով կարգի բերել, ես այսպէս կը դաստորէի. «Զի մեծ է, ասեն, ի նմա շնորհըն, նա կարող է բանի զօրութեան խափանել զնենգութիւն ...»:

84. Էջ 97. տող 7. ... ապականէին զայզին և օրէին: Պատասխանէին ...: — Աւզդել այս վերջակէտը չնշելով, որ կ'անջատէ մէկ իմաստ երկուցի: Խողերը